

տեն խեղձերուն վրայ կը հասնին ի-
րեք գող աւազակ մարդիկ , կառքէն
կ'իջեցընեն զիրենք , ու ձամբէն
դուրս տեղմը ծառի մը ամուր կը կա-
պեն ու հոն կը թողուն : Իսկ իրենք
ուրախութը մը աղէկ որս ըրինք ըսե-
լով կ'ելլեն նոյն կառքը կը նստին , ու
ձեռքով ասդիս անդին բան փնտռելու
ատեն թէ արդեօք ինչ աղէկ ուտելու
խմելու բաներ կան մէջը , ձեռքերնին
կուգայ օղիին շիշը . իրեքն ալ մէկէն
կուշտ մը կը խմեն՝ որ ցուրտէն տաք-
նան , ու անշուշտ իրարու նոր տարի կը
շնորհաւորէն : Ի՞անը նայէ որ տաք-
նալու տեղը իրեքն ալ մէկէն կը պա-
ղին , ու կ'իշնան կառքին մէջ մէկմէ-
կու վրայ կը մեռնին : Իսկ կառքին
ձիերը զիրենք կառավարող չունենա-
լով , կամաց կամաց կ'առնեն կառքը
կը տանին շիտակ գեղացիին տունը
ուր որ իրենց ախոռն էր : Ի՞նտանիքը
կառքին ձայնը լսելով , ձրագներով
դուրս կը թափին որ հայրերնին մայ-
րերնին ուրախութեամբ ընդունին .
բայց ինչ կը նայիս . իրենց ծնողացը
տեղը իրեք օտար մարդիկ կառքին
մէջ ընկած մեռած : Ի՞անը չգիտնա-
լով գեղը աղաղակով կը լեցընեն թէ
աս ինչ բան է , և լացն ու գոռումը կը
սաստկանայ իրենց ծնողքը չտեսնել-
նուն համար : Ի՞եղացիները շուտ մը
կը դարտըկեն կառքը , ու նոյն կառ-
քով ձամբայ կ'ելլեն դէպ 'ի քաղաքը ,
և ձայն տալով ասդիս անդին՝ ձայն
մը կ'առնեն հեռուանց , շուտ մը վար
կ'իշնան , կ'երթան կը գտնեն երկու
խեղձերնալյուսահատաքարկապած :
Ը ուտ մը կը քակեն զիրենք՝ կ'առնեն
կառքին մէջ , ու կը դառնան ուրա-
խութեամբ իրենց տունը , առանց
լացի թաղումն կ'ընեն իրենց օղին
խմող իրեք գողերուն , ու փառք կու-
տան Ի՞բտուծոյ որ զիրենք այսպիսի
հրաշքով փրկեց՝ որ նոր տարին սկը-
սին , որուն ամեննեին յոյս չունէին :
Ի՞դիպուածը կը պատահի 1842ին , որ
Կայսոցէն մեզի ծանուցին նոյն տարին :

Ի ՆՈՐ ՏԵՐԻ

Ի կէտն հասեալ ընթացից
Աստեղն որ զափ և զգիշեր
Մեկնեալ ծագէ զոյս յերկնից .
Առնու դարձեալ նոր ըրջան :
Բոլորեցաւ շուտափոյթ
Ի կենցաղոյս անաց մին .
Յանդարձական ՚ի փախուստ
Գնասցէ և սա ըստ նըմին :
Ամենայնի է վախճան ,
Ժամանակին չի յաղթող .
Զհետ վայրկենին գայ վայրկեան
Յոցին ըզնա հալածող :
Անդարձ երթայ ընդ ուղի
Պայծառագոյնն ՚ի յաւուրս ,
Եւ բեզնաւորն իսկ տարի
Սահնեալ դիտէ զելըս կոյս :
Անմահանալ զուր ջանայ
Տանց կառուցմանք մահացուն .
Ունայնութիւն սիւն նոցա
Չներէ ՚ի սովառ կալ կանգուն :
Հասարակաց նոյն օրէն
Ի բախտ վարէ զմեզ ՚ի նոյն .
Եւ յառաջին վայրկենէն
Չնախիկին առնումք քայլ մահուն :
Արդ զի զբաղեալ այսգունակ
Ժամանակաւու վայրապար
Ծախեմք զաւուրքս այս երադ
Հանգոյն այլոց սըրավար :
Թէ վախճանէլ ՚ի վայրկեան
Մարդումն իցէ դատակնիք ,
Կէցցուք զվայրկեանըս որ կայն ,
Հիմապառնոյն վաստակիմք :
Որ ընդ բաղդին սիրահար
Երջանկութեան ջերմն ըղձիւք
Զահնէն իւր դործէ հէք չըւառ ,
Չիք իբրու զնա ոք եղուկ :
Արտապատիք ՚ի հրապոյրս
Վասնէ զծաղկեալ հասակն իւր ,
Եւ կեղակարծ ընդ սին յոյս
Զառձեռն ըզբախտ ծախէ զուր :
Ի սոնք ձեռնարկս յարածուք
Զոգիդ քաղես , ով անմիտ .
Մինչք զիենաց առեալ ումք
Յեւ հասանես օրհասիդ :
Օն անդր ՚ի բաց կաց յինէն
Մողրութիւնդ այդ սըմալ .
Վայրկեանս յոր եմ՝ կէանք իմեն ,
Եւ ոչ յորումկարեմկեալ :
Արտաց ցաւոց անտրտունջ
Զանցեալսն յիշեմ զաւուրս իմ ,
Անտեն , անահ , անշըշունչ
Ընդ մընացուածըն հայիմ :
Մի նոր վայր լըքցուք ՚ի կորուստ
Ըզբարութիւնս որ տըւաւ .
Ակընկալիք հեշտին սուստ
Մի դաւեսցեն զհեշտ իրաւ :
Վայրկեան սահեալ չիք եղէ ,
Թէրևս ըզտայ ապագայն .
Մահկանացուացս արդարե
Այժմուս ևեթ կայ միայն :